

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 2

1 Մայիս 1896



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատշտ Այն Ճատտէսի Թիւ 20

1896

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



- 1 Սիպերիացի մանկամարդ Օրիորդը — Յ. Վ. Մխչեան
- 2 Ակնարկ մը Ս. Իգնատիոսի բոթոց վրայ.
- 3 Այլ եւ այլք.
- 4 Վարդապետութիւն ժ. Առաքելոց — Ս. Վ. Ն
- 5 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ — ՅՈՎՀ. Վ. Աբիլեան.

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ս Մ Ս Ե Ա Յ

ԵՐԱՅԵՐԱՆԻ ՏԱՐԻ

ԹԻՒ 2

1

Մայիս 1896

ՔՍԱՎԻԷ ՏԸ ՄԷՍԹՐԸ ԿՈՄՍԻ

ՍԻՊԵՐԻԱՑԻ

Մանկաւարդ Օրիորդը

ԿԱՄ

ԾՆՈՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԿ



(Շարունակութիւն տես անցեալ բիւն)

Բրասքովի շարունակ տասնընկնգ օրէ աւելի ծերակուտին խորհրդարանը գնաց՝ առանց կարենալու բնաւ յաջողութիւն մը ձեռք բերելու: Յաճախ յոգնած ոտքի վրայ կենալէն այն ցուրտ ու խոնավ սանդղակներուն վրայ, աստիճաններէն միոյն վրայ կծկած կը նստէր իւր սառած ոտուրները տաքցընելու համար՝ ի դուր խնդրելով անցորդաց ու պաշտօնատարներուն կերպարանքին վրայ կարեկցութեան եւ բարեօրութեան նշաններ մը՝ զորոնք անշուշտ պիտի ցուցընէին անոնք եթէ իւր խեղճ ողորմելի վիճակը գիտցած ըլլային:

Այսպիսի է ստուգիւ մեծ քաղաքներուն ընկերութեան կազմակերպութիւնը. թշուառութիւնն քեզ հարստութիւնը, երջանակութիւնն ու դժբախտութիւնը անդադար դէմ յանդիման կ'եննեն

ու կը հանդիպին իրարու՝ առանց մէկզմէկ տեսնելու. երկու
զատ ու բնաւ չնմանող աշխարհքներ են ասոնք, որոնց մէջ
ասկայն նախահինամութեան նշանովը կնքուած բարեկիր կարեկից
հողիներն հազորդակցութեան դժուարաղիւտ կէտեր կը հաս-
տատեն:

Այսու ամենայնիւ օրուան մէկը պաշտօնաատարներէն մին,
որ զինքն անշուշտ նշմարած էր հոն ուրիշ անգամներ, եկաւ
մօտեցաւ իրեն՝ աղերսագիրը ձեռքն առաւ ու իր գրապոնակին
մէջէն թուղթերու ծրար մը զուրս հանեց. բայց այն ծրարը
լոկ թղթաղրամներու գումար մ'էր, որոնց մէջէն հինգ րուբ-
լինոց մը զատեց՝ աղերսագրին մէջ գրաւ գայն եւ ամբողջն
աղաչաւորին յանձնելով՝ նորէն իւր սենեակը զնաց աներեւու-
թացաւ: Բրասքովի՝ բոլորովին յուզեալ՝ իւր զգեստին մէջ սեղմեց
թղթաղրամն ու տուն վերադարձաւ. «ապահով եմ, կ'ըսէր յետոյ
« զինքն հիւրընկալող կնոջ, որ եթէ Տիկին Միլէնի եղբայրներէն
« մին ծերակուտներուն մէջ գտնուէր՝ անտարակոյս իմ աղեր-
« սագիրս առած պիտի ըլլար առանց զիս ձանձնալու»:

19. Իւր գործոյն անակնկալ յաջողութիւնը

Չատկի տօներն, որ միջոցին խորհրդարանն իւր գումար-
ուումները կ'ընդհատէ, քիչ մը հանդիստ տուն իրեն. ինքն ասկէ
օգուտ քաղեց իւր ջերմեռանդական պարտքերը կատարելու
համար: Սոյն բարեպաշտիկ կրթութեանց զբաղելով՝ Բրասքովի
կրկնեց իւր աղօթքներն առ Աստուած վասն յաջողութեան ձեռ-
նարկած գործոյն. եւ այնպիսի անկեղծ հաւատք մ'ունէր, որ
տուրք Հազորդութեան մերձենալէն ետքն երբ տուն վերադար-
ձաւ՝ լիուլի համոզմամբ սողորուած էր որ ծերակուտի խորհր-
դարանն իւր աղերսագիրը պիտի ընդունէր առաջին անգամուն
որ ինքն հոն ներկայանար. ուստի չվարանեցաւ ծանուցանելու
գայս վաճառականին կնոջ՝ իբր ստոյգ բան մը: Այս վերջինը
շատ հեռու ըլլալով իւր յուսալից ակնկալութիւնն ունենալէն՝
խորհուրդ տուաւ իրեն մէկդի թողլու այս բռնած ճամբան: Բայց
որովհետեւ խորհրդարանին բացման օրն ինքն այլեւայլ գործեր
ունէր կարգադրելու Անգլիական կոչուած գետեղերքը՝ տեսնելով
զԲրասքովի որ հետիոստ քալելով պիտի երթար, առաջարկեց
զինքը մինչև հոն տանելու իւր չորեքանիւ փոքրիկ կառքովը:

ճամբան երթալու ատեն, « չեմ հասկընար չիտակը՝ կ'ըսէր՝ թէ
« քնչպէս դուն վնատած չես այնքան ըրած անօգուտ դիմում-
« ներուդ համար, ես քու տեղդ՝ մէկ կողմը թողուցած պիտի
« ըլլայի ծերակուտի խորհրդարանն ու ծերակուտներն, որոնք
« ամենեւին բան մը չպիտի ընեն քեզի համար. սեպէ՛ թէ, ա-
« լելցուց ցուցընելով անոր հոն մօտը կանգնեալ Մեծին Պետ-
« րօսի արձանը, սեպէ՛ թէ դուն քու աղերսազիրդ սս՝ դէմդ
« կեցած արձանին տայիր. մի եւ նոյն բանն է. դուն անոնցմէ
« անտարակոյս աւելի բան մը չպիտի կարենաս ձեռք բերել:»

— « Կը յուսամ, պատասխանեց Բրասքովի, թէ հաւատքս
« զիս պիտի վերկէ: Այսօր իսկ վերջին դիմումս պիտի ընեմ
« խորհրդարանին, ու ապահով եմ որ պիտի ընդունին իմ աղեր-
« սազիրս. Աստուած ամենակարող է՝ աւելցուց կառքէն վար
« իջնելով՝ այո՛, ամենակարող է Աստուած, եւ կրնայ՝ եթէ այն
« է իւր կամքը՝ բռնադատել այս երկաթեղէն մարդ խոնարհելու
« առնչու իմ աղերսագիրս:» Վաճառականին կրնն այս խօսքերուս
վրայ բարձրաձայն ծիծաղելու սկսաւ, եւ Բրասքովի հասկընալով
իւր ցուցըցած չափազանց խոնգն՝ ինքն ալ խնդաց, սակայն
ըսածն ուրիշ բան չէր՝ եթէ ոչ իւր մտքին արտայայտութիւնը:

Մինչ մանկամարդ օրիորդը կեցած՝ յիշեալ արձանը կը դի-
տէր, ընկերակիցն իրեն դիտել տուաւ թէ Նեվայի կամուրջն որ
հոն մօտն էր վերահաստատուած էր. անթիւ անհամար կառ-
քեր կ'երթեւեկէին դէպ 'ի Վասիլի-Ոսթրով. « քո՛վդ է
« հարցուց անոր՝ յանձնարարական թուղթդ առ Տիկին աը Լ...
« ես աճապարելու գործ չունիմ ու կրնամ ղքեզ մինչեւ իւր
« տան դուռը 'տանիլ թողուլ »: Դեռ առտուն կանուխ ըլլալով՝
Բորասքովի հաւանեցաւ այս բանիս: Կամուրջն 'ի միասին ան-
ցան կառքով. գետն՝ որ տասնըհինգ օր յառաջ շարժուն սա-
ռայցններու դաշտաւայր մ'էր՝ հիմակ բոլորովին զերծ իւր ձիւ-
նապատ պատանքէն ծածկուած էր նաւերով ու ամէն տեսակ
մակոյկներով. այս տեսարանն շատ մեծ հաճոյք պատճառեց
մանկահասակ աղջկան: Իւր շուրջն ամեն ինչ շարժման մէջ էր.
օդն սքանչելի. իսկ իւր քաջասրտութիւնը կարծես թէ կը կըրկ-
նապատկէր՝ բարեգուշակ նշան համարելով ընկիւք այցելութիւնը.
« Ինձի այնպէս կու գայ, ըսաւ գրկելով իրեն առաջնորդող կինն,
« որ Աստուած ինձի հետ է ու զիս բարձի թողի չպիտի ընէ »:

Տիկին աը Լ... ի բնակարանն հասնելով իմացաւ իրմէն որ
արդէն իսկ նախագեկոյց եղած էր իւր հասնելուն, Եքաթերին-

պուրկէն ընդունած նամակէ մը. ու ազնուակերպ մեղադրանքներ լսեց՝ երբոր իմացուեցաւ իւր այնքան ժամանակէ 'ի վեր Բեթերսպուրկ գտնուիրն: Իրեն եղած սիրալիր ու սրտազին ընդունելութիւնը զգալապէս իր միտքը բերաւ Տիկին Միլէնի գերդաստանն ու ընկերութիւնը: Երբոր զիրար լաւ մը ճանչցան ու ընտանութիւնն հաստատուեցաւ, Բրասքովի բացատրեց իւր ունեցած զիտաւորութիւնն հօրն ազատութիւնը ձեռք բերելու համար, եւ մանրապատում կերպով պատմեց իւր բրամ անօգուտ զիմուններն 'ի խորհրդարանն ձերակուտի Պարոն տը Լ... եւս աչքէ անցուց իւր գրել տուած աղերսագիրն ու տեսաւ թէ պարտուպատշաճ կերպաձեւութիւններով յօրինեալ չէր այն:

« Ոչ ոք ինձմէ աւելի լաւագոյն կերպով՝ ըսաւ Պարոնը՝ « չէր կրնար քեզի օգնել այս գործոյդ մէջ. իմ ազգակիցներէս « մին բաւական բարձր ու կարեւոր պաշտօն մ'ունի խորհրդարանին մէջ. բայց իրաւն ըսելու համար քեզի՝ ինչպէս որ « նոյնը պիտի ընէի հին ճանչուորի մը եւ բարեկամուհւ « ւոյ մը՝ ժամանակէ մը 'ի վեր մէջներին տոռտած ենք: « Այսու հանդերձ՝ բարեպատեն եւ յոյժ գեղեցիկ առիթ է « այս ու գծտութիւննիս ալ շատ նուազ կարեւորութիւն ունե « ցող բան մ է, որ ես այլ եւս չվարանիմ առաջին քայլափոխներն « անձամբ առնլու. բաց ասկից՝ հիմակ Չատկական տօնախմբու « թեանց օրերուն մէջ կը գտնուինք, եւ շատ ուրախ պիտի « ըլլամ որ դուն մեր վերահաշտութեան պատճառ եղած ըլլաս:»

Կէսօրուան ճաշին վար զրին մանկամարդ օրիորդը. շատ մը հրաւիրեալք հետզհետէ եկան հասան, ու եռանդնալից յօժարասիրութիւն ցուցըցին իրեն: Երբոր մօտեցաւ կերակուրի նստելու ատենը՝ վերն յիշած Պարոնին ազգականն յանկարծ սեղանատունը ներկայանալով ըսաւ, « Բրիստոս Վոսթրես » ըստ սովորութեան Չատկի յարութեան տօներու ողջունատրութեան (1). բազմա-

(1) Մովոր են Ռուսք պագտուելոյ իրենց բարեկամաց ու ծանօթից հետ՝ առաջին անգամն որ անոնց հանդիպին Չատկի շաբթուն մեզ. անիկայ որ գառաջինն կը գրկախառնի՝ կ'ըսէ « Բրիստոս Վոսթրես » (որ է՝ Բրիստոս յարեաւ), իսկ միւսը կը պատասխանէ՝ « Վոսթրեսի Վոսթրես » (այսինքն՝ արդարեւ յարեաւ)։— Ա.Ո. մեզ՝ ըստ վաղեմի հայրենաւանդ սովորութեան եկեղեցւոյս մերոյ՝ առհասարակ կ'ըսենք, « Բրիստոս յարեաւ՝ 'ի Բրեւելոյ » — Օրհնեալ է յարեաւիան Բրիստոսի ։»

կանայ զիրար բարեւելու ձեւն ու եղանակն էին բուն իսկ այս անկեղծիկ գրկախառնութիւնք: Պարոն տը Լ... իւր աղգակցին բարի տրամադրութիւնէն օգտուելով՝ անոր ներկայացուց Սիպե-րիացի մանկահասակ աղջիկը, ճաշի ժամանակ շարունակ անոր դոժոյն վրայ խօսք եղաւ, ու ամէնքն ալ համամիտ գտնուեցան՝ թէ սխալ ճամբայ մը մասնացոյց ըրեր էին իրեն, խրատ տալով ծերակուտին դիմելու: Իւր հօրը դատին վերաքննութիւնն՝ ըստ դատաստանական ատենանին բոլոր ձեւակերպութեանց՝ չատ երկար ժամանակ կրնար տուել, ուստի կը խորհէին՝ թէ կարի յոյժ օգտակար պիտի ըլլար իրեն ուղղակի Խնքնակալին բարեգթու-թեանը զիմեւն, եւ խոստացան նաեւ այս բանիս միջոցները վնասուելու յարմար ատենին: Հուսկ յետոյ բոլոր կոչնականք միաբան ազգարարեցին իրեն՝ ալ այնուհետեւ ինքզինքը չեն-թարկելու խորհրդարանին վտանգներուն, որոնց պատմութիւնը շատ զուարճացուցած էր ընկերութիւնը: Իրիկուան դէմ՝ բա-րիազդի Տիկինն տը Լ... իւր սպասաւորին ձեռօք զԲրասքովի Կորէն տանել տուաւ վաճառականին տունը:

Բրասքովի զինքն հիւրընկալող անձին բնակարանը վերա-դառնալու ժամանակ՝ կը զարմանար թէ ինչպէս նախախնա-մութիւնն իրեն առաջնորդած էր Պարոն տը Լ... ի տունն, 'ի պատեհ ժամու վերահաշտութեան երկու աղգականներուն՝ իբր թէ զանոնք իրեն ձեռնարկին նպաստաւոր ընելու համար, եւ երբոր խորհրդարանին առջեւէն կ'անցնէր՝ յիշեց առ Աստուած ըրած աղօթքն, որ էր վերջին անգամ մը միայն հոն զիմելու. « Աստուածային բարեսիրութիւնն՝ ինքնիրեն կը մտածէր՝ իմ « խնդրածէս աւելին չնորհեց ինձի, որովհետեւ ալ չպիտի ըս-« տիպում հոն վերադառնալու. իսկ այս երկաթէ մարդն ալ՝ « Աստուծոյ շնորհիւն՝ ինձի կարեւոր ծառայութիւն մ'ըրաւ, « աւելցուց Մեծին Պետրոսի արձանին նայելով, առանց անոր « գուցէ ես չպիտի տեսնէի Նելայի կամուրջին վերահաստատուած « ըլլալը, չպիտի ծանօթանայի այն բարեկիր բարեկամաց՝ որոնք « իրենց օգնութիւնն ինձի խոստացան, եւ որոնց հովանաւորու-« թեամբը կը յուսամ ձեռք բերել հօրս ազատութիւնն»:

Ասոնք էին Բրասքովեայ խորհրդածութիւնքն, որուն բուն իսկ կենդանի հաւատքը կ'ուղղէր ու կը զօրացընէր ըրած ամէն զիմումներն: Այսու հանդերձ՝ հակառակ բոլոր սրտազին յօժա-րասիրութեան զոր ցոյց կու տային անոր Վասիլի-Ոսթրովի

բարեկամքն՝ իւր երջանակութեան աղբիւրն ուրիշ տեղէ մը պիտի բխէր:

Ձինքն հիւրընկալող վաճառականը քանի մը օրէ 'ի վեր Ռիկայէն դարձած ըլլալով՝ զարմացած էր տեսնելով տակաւին զանիկայ իւր տունն, ու ասդին անդին խուզարկութիւններ ընելու սկսած էր ար Դ... իշխանուհւոյն բնակարանը գտնելու համար, որուն յանձնարարական նամակ մ'ունէր մանկամարդ աղջիկն: Այս Տիկինը նաև յառաջուց խնայած ըլլալով երիտասարդ ուղեւոր օրիորդին մերձակայ դալուստն՝ անոր կը սպասէր իւր տունը: Վաճառականը դնաց իրեն հետ տեսնուեցաւ ու հրաման ընդունեցաւ 'ի միասին բերելու զԲրաքսքովի. ասիկայ շատ տհաճութեամբ թողուց մեկնեցաւ այն տունէն ուր երկու ամիս շարունակ բնակած էր, և մանաւանդ մեծ վիշտ զգաց այն բարեսիրտ հիւրընկալ տանտիկինէն բաժնուելուն համար. բայց մեծազարմ Տիկնոջ մը պաշտպանութիւնը վայելելն այնպէս կը նպաստուորէր իւր ակնկալութիւններն, որ այս զօրաւոր անձնական շահն իսկոյն փարատեց իւր սրտէն տրամութիւնը:

Երբ իշխանուհւոյն տունն հասաւ, իւր առաջնորդին հետ մէկտեղ, զոնապանն եկաւ զուրը բացաւ իրենց. Բրաքսքովի տեսնելով իր զիմացը ժապաւինեալ զանաւուրտ հազած մարդ մը՝ կարծեց նորէն թէ ձերակոյտ մ'էր այն որ տնէն դուրս կ'ելնէր, ու խոնարհելով յարդութիւն ըրաւ անոր. « Իշխանուհւոյն բարապանն է », ըսաւ իրեն ցած ձայնով վաճառականը: Մեծ սանդուղին վերն հասած աստենին՝ յիշեալ զոնապանն երկու անգամ զանգակիկն հնչեցուց, որուն նշանակութիւնը չկրցաւ խմայալ մանկամարդ օրիորդը. բայց որովհետև երբեմն տեսած էր խոնութիւններուն դրանց վրայ սոյնպիսի հնչական զանգակներ, կարծեց թէ այս ալ գողերուն գէմ նախազգուշութիւն մ'էր: Դահլիճը մանկելով վախ եկաւ վրան հոն տիրող արարողական սարաս տարազէն ու խորին լուրթենէն. բնու ամենեւին կենացը մէջ այնքան պաճուճազարդ ու մանաւանդ այնչափ օքանչելի կերպով լուսաւորեալ սենեակ մը տեսած չէր: Բազմաթիւ ընկերութիւն մը խումբ խումբ ժողվուած էր հոս հոն. երիտասարդ պատանիք ընդարձակ սենեակին մէկ անկիւնը սեղանի մը շուրջը բուրած՝ խաղ խաղալու զբաղած էին, և ամէնուն նայուածքն իւր վրայ յառած էր: Ծերաւուրց իշխանուհին « Պոստոն » կոչուած քարտախաղի սակ մը դարձրնելու դեզերած էր ուրիշ երեք անձանց հետ. հաղիւ թէ նշմարեց մանկահասակ օրիորդն՝ հը-

րամայեց որ մօտենար. « Բարի եկար՝ աղջիկս, ըսաւ անոր. նա մակ մը ունիս ինծի համար » : — Բրասքովի զժբախտաբար մուսցած ըլլալով յառաջուց գրպանակին մէջ պատրաստ բռնելու պայն, ստիպուեցաւ ծոցէն դուրս քաշելու փոքրիկ քսակն ու նոյնին մէջէն ճորով հանելու թուղթը : Ներկայ երխտասարդք իրարու մէջ կը փախային ու անձայն կը ծիծաղէին : Իշխանուհին նամակն առաւ ու մտադրութեամբ կարդաց զայն : Սոյն միջոցին՝ խաղակիցներէն մին որ իւր թղթախաղը լաւ կարգաւորած էր ու այս այցելութենէն շատ կը ձանձրանար, մատուցներովը սեղանին վրայ անհամբերաբար կը խաղար՝ նորանասօրիորդին նայելով, որ իւր զբօսանքն ու զուարճութիւնը խանդարելու կու գար. միւս կողմանէ՝ մանկամարդ աղջիկը կարծես թէ ճանչցաւ իւր կերպարանքին վրայ մեծագոյի Պարոն մը որ իւր աղերսագիրն առ խորհրդարանն ընդունելու մերժած էր : Արդ երբ յիշեալ խաղակիցը տեսաւ որ իշխանուհին նամակը կը ծալէր, սարսափելի ձայնով մը « Պոստըն » գոչեց. Բրասքովի արդէն իսկ յուզեալ վրդովեալ՝ տեսնելով թէ անիկայ աչքը տնկած իրեն կը նայէր, կարծեց թէ այն խօսքն իրեն կ'ուղղէր ու պատասխանեց, « Ի՞նչ հրամայեցիք՝ Պարոն » : այս բանս զամէնքն ալ բարձրաձայն խնդացուց : Իշխանուհին դարձաւ ըսաւ իրեն՝ թէ շատ գո՞հ եւ ուրախ էր իւր բարեբար բարքին. ու վարքին համար, ինչպէս նաեւ իւր ծնողասիրութեան համար՝ միանգամայն խոտտացաւ օգտակար ըլլալու իրեն. ու իրեն գերգաստանիկ տիկնանց միտն գաղիներէն լեզուաւ քանի մը խօսք գրուցելէն ետքը՝ գլխու նշանով մը արձակեց զանիկայ իւր քովէն :

(Շարայարեյի)

Յ. Վ. Միսիս



Ակնարկ մը

Ս. ԻԳՆԱՏԻՈՍԻ ԹՂԹՈՑ ՎՐԱՅ

(Շարայարութիւն)

«Որ յամենայն թղթի իւրում յիշէ զձեզ ի Քրիստոս Յիսուս» :
Ի՞նչ կ'ըլլար եթէ զէթ այս տողն ուղիղ կարդային տպագիրք.
«Սրդ յամենայն թուղթս իմ, կ'ըսէ, յիշեմ զձեզ ...» : Կ'երեւի
թէ այս ծուռ ընթերցումն պատճառ սուած է այլ թղթոց (°)
վատահաբար գոյութիւնն քարոզելու :

«Ջանացարուք արդ ստէպ ժողովել ձեզ 'ի Գոհութիւն
Աստուծոյ եւ 'ի փառս. զի յորժամ 'ի նմին իցէք ստէպ՝ եղ-
ձանին զօրութիւնք սատանայի, եւ 'ի ձերում միաբանութենէդ
'ի հաւատս պակասէ աւերածն. (տպ. յիշատակ նորա) : Չիք
ինչ լաւ քան զխաղաղութիւն, որով խափանին պատե-
րազմունք երկնաւորաց եւ երկրաւորաց » :

Ինչպէս յիշեցինք ի վերոյ՝ ժողովն Քրիստոնէից նուիրական
պատարագն մատուցանել է. այստեղ եւ թուղթս ինքնին կը
վկայէ՝ անմիջապէս յաջորդող Գոհութիւն բառիւն, որ Աստուծոյ
եւ նորա փառաց սեպհական է. եւ թէ ինչ արդիւնք ունի՝ մի
քանին կը յիշէ : Ամբողջ հասուածիս մէջ յիշուած ժողով եւ
Սաղաղութիւն բառերն այդ խորհրդական լեզուաւ դործածուած
են :

«Յորոց չիք ինչ մոռացեալ 'ի ձէնջ՝ եթէ ունիցիք կա-
տարեւապէս 'ի ձեզ զՅիսուս Քրիստոս » : Յոյնն աւելի պայծառ
է . «Յորոց ոչ ինչ թաքչի 'ի ձէնջ՝ եթէ կատարեալ 'ի Յիսուս
Քրիստոս ունիցիք զհաւատս եւ զսէր, որ է սկիզբն կենաց եւ
կատարումն » : Եւ ապա կու գայ . « Հաւատք սկիզբն եւ սէր
կատարումն » : Տպագիրն աակնուվրայ է դարձեալ : « Եւ յորժամ
երկոքին սոքա լինին 'ի միասին՝ անդ է եւ Աստուած. (յն.
Աստուծոյ են), եւ այլ ամենայն բարի բարի գործք եւ առա-
քինութիւնք. (որ աւելի կը յարմարի նախկին յունականին.)
Աստուծոյ են. իսկ աստ յն. կ'ըսէ. Իսկ այլն ամենայն զհետ

երթայ բարութեանս — վսեմ է այս. « Զիք ոք որ խոստանայ ունել հաւատս եւ մեղանչէ », թէպէտ եւ յն. ունի. Ոչ ոք պան-
ծայ ընդ հաւատս եւ մեղանչէ. « Եւ ոչ որ ստացեալ է սէր
եւ ատեալ, վասն զի ծառն 'ի պտղոյ անտի ճանաչիւ Այսպէս
եւ որք խոստանան (յն. պանծան Քրիստոնեայ լինել) Քրիս-
տոսի լինել 'ի գործոց իւրեանց ճանաչին », Կը շփոթի դարձեալ
Տպագիրն. յն. « Զի ոչ է այժմ գործ խոստովանութեանս. այլ
'ի զօրութեան հաւատոց ' եթէ զացի ոք մինչեւ 'ի կատարումնս »
Այսինքն՝ զի պարզ խոստանայ ունելն բաւական չէ, այլ եւ
գործ կը պահանջի հաւատոց ընկեր. կ'երեւի թէ այս խմատին
լաւ հասու թարգմանիչն՝ գեղեցիկ շարած էր իր խօսքն. եւ
այլ ոմն բնթիրցող նոյնպէս ըստ մտաց հեղինակին մաքուր
ըմբռնելով՝ լուսանցքին մէջ ըստ Պաւղոսի եւ Գրոց փոքրիկ
ճանթութեաններ աւելցուցեր է. գուցէ եւ Թարգմանիչն ինք-
նին. զոր ապա ժամանակաւ մրդուզ գրիչք՝ շուարած՝ յարեր
են տողերուն մէջ, եւ քաջ տպագիրն գուցէ աւելի զարգարե-
լով հաներ է հետեւեալ տձեւն. « Ոչ է բարեոք խոստանալ
ուրեւ գործս մխախտանց արդեանց, եւ զօրութեան հաւա-
տոց մինչեւ 'ի կատարումնս »

« Բարեոք է եթէ իցէ ինչ ոք եւ լուիցէ (տպ. լուիցէ), քան
եթէ ոչ ինչ իցէ եւ խօսեսցիւ Բարեոք է ուսուցանել զայն ինչ՝
զոր եւ գործիցէ նախ ինքն եւ ապա ասիցէ : Մի է ուսուցիչն
որ առնէ եւ ասէ (յն. որ ասաց եւ եղեւ), եւ լռութեամբ
գործէ զարժանիս Հօր իւրոյ : Ճշմարիտ զօրաւոր է որ ստաց-
եալ է զբանն Յիսուսի եւ ունկն դնէ հեզուքեան նորա՝ լինել
կատարեալ. զի որով խօսեսցի՝ գործեսցէ, եւ որով լուեսցէ՝
ժանիցէ » : Անուրանալի է թէ այս վերջին տողեր քան զյուրեւ-
կանն աւելի գեղեցիկ իմաստ ունին. սակայն կը խոտորին 'ի
բնէն, եւ այս յայտնի է՝ մանաւանդ վերջին եւ որով լուեսցէ՝
ժանիցէ խօսքով : Այսպէս յոյնն. Որ զբան Յիսուսի ստացեալ է՝
ճշմարիտ զօրաւոր է (կամ զօրէ, կարող է արդարեւ, ճշմար-
տապէս) եւ զյուրեւքին նորա իմանալ. (վասն զի քիչ առաջ
յիշուց Տեառն լռութիւնն), եւ լինել կատարեալ. զի ըստ որում
խօսին՝ գործեսցէ, եւ ըստ որում լուէն՝ ժանիցի » : Այս եւ մերս
գեղեցիկն շատ պարզ են. վասն զի Աստուծոց խօսքն՝ ճայնն՝
'ի սրտի լսելու համար՝ հարկ է փախչել յողմէ. ինչպէս եւ
Մարգարէն ցոյց կու տայ : Եւ նոյն իսկ զՓրկիչն՝ ոյր լռութիւնն
իչեց Թուղթս՝ կը տեսնեմք, գեղեզն ջախջախ չբեկանել, եւ

զգաարոյնն առկայձ չչիջուցանել: Տես Սաղմոս ՀԱ, 6, Իջցե որպէս գանձրէն 'ի վերայ գեղման: Դարձեալ ինչպէս Թղթոյ մէջ կը տեսնուի յԱռաքելոց անտի, զի խորհուրդն ծածկեալ յազգաց եւ յախտեանց, այսինքն յամենայն բանական մտայ՝ կը յայտնուի: Տես եւ Շարականն Աւետեաց. Խորհուրդն անձառ....

« Զիք ինչ մոռացեալ 'ի Տեառնէ (յն. ծածուկ... թուի թէ յատուկ զործածութիւնն է այս Թարգմանչի), այլ եւ ծածուկք մեր յայտնի են նմա: Զամենայն ինչ այսպէս (կարծեմ այնպէս) զործեսցուք՝ իբրեւ թէ 'ի մեզ իցէ բնակեալ նա. (սկիսարկ մէջ Յով: Յայտնութեան թերեւս ըստձին՝ թէ Տապանակն Աստուծոյ է ընդ մարդկան եւ բնակեսցէ ընդ նոսա ...). որպէս զի եղիցուք տաճար նորա եւ նա եղիցի մեր Աստուած. եթէ արդարութեամբ սիրիցեմք զնա: » Յոյնն սող մ'աւելի ունի. զի երբ արդարութեամբէն առաջ ունի, եւ որ եւ եւ երեսեյց է յայտնուպէս առաջի մեր, (կամ երեսաց մերոց) երբ արդարութեամբ ...:


« Մի խարիք եղբարք, որք սիրեն զինչս. » յն. է, oi oi-kophthoroi որ է տեսեր. Ինչ որ ալ ըմբռնեմք Տուն բառի՝ յայտնի է որ աւերելն՝ ապականութիւնն է: Տունն իր բնական ամամբն շատ նշանակութիւն ունի. ինչպէս է՝ Նիւթական տունն. Ինչքն, այսինքն է ունեցածն, ստացուածք. Ընտանիքն, եւ սուաւել եւս կ'ինն. Զաւակունքն. Մեր մարմինն. զոր հողեղեն յարկ կը կոչեն Գիրք, եւ Պաւղոս Տուն եւ Տաճար երկրաւոր: Ուստի հայերէնն ստուգելի է 'ի Զեռագրաց, զի Որք սիրեն զինչս՝ Ազահք, Արծաթասէրք, Ընչասէրք կամ Ընչաքաղցք, իրաւ է թէ ըստ Առաքելոյն բանից զարքայութիւնն Աստուծոյ ոչ ժառանգեն, սակայն հոս առ այդ չէ խօսքն, այլ՝ Որոց զնետ մարմնոյ պղծալից ցանկութեանց (ըստ Առաքելոյն) երբան, առ այնպիսիս է աստ խօսքն. ուստի կրնամք Ապականիչք բռնն առ այժմ փոխանակել հայերնին, եւ կամ բառական թարգմանութեամբ յունարէնն Տեսեր, մինչեւ Զեռագիրք խօսին: Ուստի. « Մի խարիք եղբարք, Տեսերք զարքայութիւնն Աստուծոյ ոչ ժառանգեն: Իսկ արդ եթէ որք զայտոսիկ զործեն մեռանին, որչափ եւս առաւել որք ջար ուսմամբ, յն. այս կրկին անգամ է ջար վարդապետութիւն կ'ըսէ. » զհաւատս Աստուծոյ ապականեն վասն որոյ Տերն փառաց (չիք 'ի յունին) Յիսուս Քրիստոս խաչեցաւ: Եւ որ այդպէս պիղծ՝ (այս

ըստ յունին. իսկ Տպագիրն՝ դուցէ եւ Չեռագիրն՝ թուի թէ դայթակներ են այս փոքրիկ վիմին քով, որ չէ ինչ խոչընդոտն կարծեմ, եւ կ'ըսէ. Բայց որ գայտսիկ ուրանայ, դուցէ թէ ստանայ, յայնտամ կ'ուզղի միտքն,) յանչէջ հուրն առաքի, նաեւ լսող նորա» Տպագիրն նա՛ եւ լսող նորա, գերանուն ըրած է. որ վեղեցիկ է:

Նախկին Տնաւեր կամ Ապականիչ բառին նկատմամբ չմտնանք ըսել թէ մի՛ դուցէ Ժ. Առաքելոց Վարդապետութեան՝ որով զբաղեցանք ցարգ՝ ակնարկ ըլլայ. զի կը տեսնեմք անդէն զուրի Բ. 1. Մի՛ սպանանիցես ... մի՛ զմանկունս ապականեցես, ... մի՛ գողանայցես, ... մի՛ դեղեցես, մի՛ կորուսանիցես զմանուկն ապականութեամբ եւ մի՛ գծեալն ըսպանանիցես, մի՛ ցանկանայցես որ ինչ բնկերի բո ... որոնք առհասարակ ասպիսանութիւնք են եւ սնաւերք. Գ. զլիսոյն մէջ կը գտնեմք՝ Ծ. Մի՛ արծաքասեր, մի՛ սնապարծ. որք թարգմանչիս Որք զինչս սիրեն խօսքին հաստատութիւնք են, եթէ Չեռագրաց զրիսպակն չէ. այլ թէ այս թէ այն՝ մեր ըսածն կը հաստատուի: Վարդապետարանն Գ զլիսով հերձուածն կարգելու եւ 'ի խաղաղութիւն կը հրամայէ զհռուօզս, զպատակտեալս. նոյն պաշտօնն կը վարէ ստաէն Ս. Վկայս ինչպէս տեսանք ցարգ եւ սողա կը յարէ այս Տնաւերներու խօսքն՝ պատուհանն յիշատակելով եւ բաղդատելով ուրիշ Տնաւերներու կամ ապականեաց հետ, որք չար ուսմամբ զմաւատս ապականեն. ոչ զիք հայերենին ապականեն բառին. եւ այս երկրորդք եւս Տնաւերք են, վասն զի Աստուծոյ Տունն՝ որ է Հաւատացեալք (եկեղեցի), կ'ապականեն: Այս կարգաւ եւ Վարդապետարանն Ե զլ. 4 կ'ըսէ. . . Բնդունայնասերք, (դիտէ Որք զինչս սիրեն), վրիժագարծք, անողորմք աղբատին, անաղերսք զրկելոյն, անձանօրք արարողին իւրեանց, սպանիչք որդւոց, Ա. Պ. Ա. Ն. Ի. Զ. Ս. Ե. Ղ. Ծ. Ո. Ա. Ծ. Ո. Յ. Ն. Ա. Ս. Ո. Ի. Ծ. Ո. Յ. . . . ամենամեղք: Վերջընթերն Տնաւերն է կատարելապէս եւ ընդարձակ մասք. 'ի մի բան՝ ամբողջ Բ, զլ. 2, 3, 4 Առաքելոց Վարդապետութեան՝ պտուղուած կը գտնեմք Ս. Իգնատիոսի սոյն բառին մէջ. եւ այս յայտնապէս 'ի նոյն գրոց յիշատակութիւն թուի մեզ, եւ այնչափ աւելի՛ որչափ զի ընդունելի է յԱնաթոք քաղաքի Ասորոց գրուած ըլլալն այդ Մատենական: Եւ այլ եւս՝ թէ եւ ոչ մեծ յոյժ՝ ոսկայն վաստ կրնամք համարել սոյն երկուքին նման ընթացքն յաջորդաբար, եւ արդարեւ մեծ յոյժ պտուղ կրնամք

քաղել. վասն զի Վարդապետարանս այս ամենն ըսելէ վերջ,
(վերոյիշեալքն), կը պատուիրէ հրաման տալով. Ապրեցարուք,
որդեակք, յամենայն աստի յայսմանէ. Ե. 5. և ապա կը յա-
րէ՛ Զ. 1. Զգոյշ լեր մի՛ որ գրեզ խոտորեցուսցէ ՚ի ճանապարհէ
աստի վարդապետութեան, զի քան զԱստուած արտարոյ ու-
տուսցէ գրեզ: Այսպէս ըրաւ և և Ս. Վկայոս, ըսելով նախ. Մի՛
խաբիք եղբարք, տնաւերք զարքայութիւնն Աստուծոյ ոչ ժա-
ռանգէն: Իսկ երբ որք զայսոսիկ գործէն մեռանին, (զայսոսիկ
յոգնակի ու չաղրութեան արժանի է, և և գործէն բայն դոյականն
կը պահանջէ, մանաւանդ թէ գոյականներ, զայսոսիկ. ակնարկն
յայտնի է), ո՛րչափ եւս առաւել որք չար ուսմամբ զնաւտոս
Աստուծոյ ապականէն. վասն որոյ Տերն փառաց Յիսուս Քրիս-
տոս խաբէցաւ. Բայց որ զայսոսիկ ստանայ (այսինքն՝ որ
գործէ զայսոսիկ, կամ ըստ յունին՝ որ աւելի կը շեշտէ յիշա-
տակութիւնն, Բայց որ այնպէս պղծութեամբ, պիղծ՝) յանշեջ
նուրն առարի, նա եւ յօղ նորա: Մինչեւ հոս քայլելէ յետոյ
ինչպէս Վարդապետարանին մէջ Ապրեցարուք որդեակք խօս-
քովն կարծես ոստում մը կ'ընէ յանկարծ և և մկրտութեան
վրայ կը խօսի, Զայս ամենայն պատուիրեալ, մկրտեցէր ...
ըսելով, նոյն յանկարծական ոստումն կը տեսնեմք և և այս
թղթոյս անմիջական շարունակութեանն մէջ. այսպէս.

(Շարայարելի)



ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք

Մրնոյրտաբանական .— Գաղղիոյ ամենէն բարձր մըթ-
նոյորտաբանական դիտարանքն են. Բիւլի տը Տոմ 1463 մեղր,
ծովու երեսէն. Բիք արւ Միտի 2877 մ., Մօն Վանդու 1903 մ.,
Էկուալ 1569 մ., Մօն Մոնսիէ 2741 մ., ծովային Ալպեանց մէջ,
Պ. Վալլոյ 1890 ին Սպիտակ լեռան վրայ քանի մը դիտարաններ
հաստատեց. իսկ 1894 ին Պ. Ժոնսէն՝ կատարին վրայ, 4810
մեղր բարձրութեամբ:

Աւստրիոյ ամենէն բարձր մթնոյրտաքնական դիտարանն
է Սոնպլայնի վրայինն, աւստրիական Ալպեանց կատարն, 3098
մեղր բարձրութեամբ:

Չուիցերիոյ մէջ Բիւաղի դիտարանն՝ 2070 մեղր, եւ Սան-
դիսինն 2300 մեղր:

Իտալիոյ մէջ Մոնդէ Չիմոնէինն 2164 մեղր. Ապենինեանց
մէջ,

Մեծին Բրիտանիոյ մէջ Պըն Նիւս, 1341 մեղր:

Միացեալ Նահանգաց մէջ 1881 ին Վիդնէյ լեռան գագաթն
4420 մեղր բարձրութեան վրայ արեգական աղղած ջերմութիւնն
փորձուեցաւ: Այսօր ամենէն բարձր մթնոյրտաքնական դի-
տարանն է Հերոտ Գոլէճի Արեքիբայի վրայ հաստատածն. Պ.
Bailey 1893 ին մերձաւոր հրաբխի մը մօտ՝ էլ Միսղի՝ հաս-
տատեց ճշգիչ գործիներն, 5882 մեղր բարձրութեամբ: Այս դի-
տարաններուն մէջ բնակել անհնարին է. ճշդաչափ գործեաց
արդիւնքն ամիսը քանի մ'անգամ՝ եթէ օդը ներէ՝ կ'ամփոփուի:

Արեգակն պատճառաւ շամանդաղն.— Ամեն մարդ գիտէ
զարնան եւ տաք օդերուն արեւմուտքի ժամանակ մարգագե-
տիններու եւ նեղ հովիտներու երեսն յանկարծ ծածկող թեթեւ
մառախուղն, առանց գեանէն շատ վերանալու: Գեանին երեսն
դտնուող խոնաւութեամբ թանձրացած օդոյն արեւմուտքի ջրը-
տութեան պատճառաւ խտացման արդիւնքն է:

Ասոր հակառակ նեղ ծործորներու մէջ նոյն այդ թեթեւ
մառախուղն կը տեսնուի առաւօտուն. բայց այս ոչ արեւմուտքի
ցրտացման՝ այլ արեւելքի ջերմութեան արդեամբ:

Սեպտեմբերի վերջերն ձորահովտի մը մէջ առաւօտուն աւերեազալի գեղեցիկ պահուն ժուռ կու դայի, հանդարտիկ վտակ մը լերան ոտքին պլլուելով կը սահէր, հովտին կանաչներն թանձր ցօղով պատած էին: Արեւուն առաջին ճառագայթն շրջապատող բլրոց դռնակէ մը ներս մտաւ. քանի մը վայրկեան հազիւ անցած՝ հոծ սպիտակ ծուխ մը կարծես դետնէն բխեցաւ եւ մինչեւ մեղր մը բարձրացաւ, երկայն հիւսկէն մ'էր երեւոյթն, հանդարտ հողմէն մղուելով: Սաացօղ վտակէ մը կարծես կը վերանար: Արեւն թափանցելով հովտին մէջ՝ առաջին մառախուղն չցնդած, երկրորդ շամանդաղն կը վերանար, այլ աւելի ցած, աւելի անօր, յաջորդաբար:

Ծառերէն եւ թփերէն նոյնպէս ամպիկ կը ծխէր:—

Նոյն այս տեսիլն դիտուած է երբեմն՝ նոյն իսկ քաղքի մը մէջ, տեղատարափէ մը յետոյ իսկոյն արեւն ջեռնելով:

Ձմեռն՝ օր մը մինչ շրջակայք ձեան տակ թաղուած էին, կը յիշեմ արեւելքի ժամանակ գետնին ծխելն. որով պատեցաւ մթնոլորտն, երազ երազ սահելով, ցուրտ էր հողմն:

Աւագի բաղնիք.— Չուիցերիոյ այս տարուան բժշկական ժողովին մէջ Տօբդ. Suchard աւագի բաղանիքն եւ օգուտներն բացատրեց:

Հարիւրաչափ ջերմաչափի 45° է մինչեւ 65° տաքցած աւագի մէջ մասամբ կամ ամբողջովին կը ծածկին հիւանդն: Աւագն օգուտեւ ըլլալով՝ կազմութեան թուլութեամբն, եւ միանգամայն ջերմութեան վատ հաղորդիչ, կամայ կամաց եւ գրեթէ առանց զբացունելու կը տաքցունէ մարմինն: Մորթային արտաչնութիւնն կ'առաւելու եւ մինչեւ երկու լիտր քրտինք կրնայ հոսել տալ հիւանդին: Այս առատ քրտինքին պատճառաւ մարմինն 60 աստիճան ջերմութիւն կրնայ կրել, առանց 2° է աւելի մարմնոյն ջերմութիւնն բարձրանալու: Բնաւ սրտի բաբխման առիթ ըլլալու կրնայ գործածուիլ. բաւական է որ ՚ի սկզբան ոտքին վրայ շատ տաք աւագ չլլուի:

Թէ որչափ մեծ է այս սամոզականիս օգուտն՝ ինքնին կը հասկըցուի. պարբերական յօդացաւքն, շղացան, ոտնացաւ, ծնկառութիւնն, եւայլն, նոյնպէս սրտի եւ մարտոզութեան հիւանդութիւնքն կը դարմանէ, կը բուժէ. եւ մերթ եւս սքանչելի կերպով:

Տօքոք. Suchard տարեկան հարիւր ապաքինման ցուցակ մ'ալ ներկայեց ժողովոյն:

Արծիւ համաստեղութեան Արծուեկոործն.— Պ. Deslandres 1892 ին Բարելիզի ղիտարանին մէջ 1 մեղր 20 մեծ հեռադէտով լուսաւորաց ճառագայթման երազութիւնն կ'ուսումնասիրէր, Doppler-Fizeau ի գրութեամբ: Դիտողութեան վրիպումէն երբեմն շատ մեծ տարբերութիւն ցոյց կու տան երազութիւնք. մանաւանդ Արծուի համաստեղութեան Ա. ն, (Արծուէկուրծն կամ Ալթայիր), եւ Փոքր Սայլի Բ ն (Փոքր Արջ), Աստի կը հեռուէի սր այս պարզ լուսաւորքն մեծ հեռադէտներով կատարեալ կազմութիւն կը յայտնեն եւ չրջան ունին պարունակաձեւ:

Առ հասարակ ամեն լուսաւորք պարունակաձեւ չրջան պիտին ունենալ. արեգակն բոպէի մէջ 15 մեղր պարունակաձեւ երազութիւն ունի: Այլ եթէ կրկին եւ բազմապատիկ լուսաւորքն զանց առնունք՝ ցարդ միայն վեց հատին պարունակաձեւ չրջանն կրնանք հաստատել. սասոնցմէ միոյն սոյն ընթացքն պարզ ղիտակով կ'որոշուի, իսկ մնացեալ հնդինն՝ հեռադիտիւ:

Պ. Deslandresի վերջին քննութեանց արդիւնքն Արծուէկըրծի վրայ՝ կը յայտնեն որ սա եռապատիկ է եւ մթնոլորտ ունի, այս առաջին պտուղն է լուսադիտին: Անշուշտ աստղաբաշխիս զործածածէն աւելի կատարեալ զործիք՝ աւելի ճշդիւ պիտի ծանօթացունեն մեզ Երկինքն:

Փոքոսկրի վաճառականութիւնն Ավրիկէի մեջ.— Ափրիկէի արտադրած տարեկան փղոսկրն 800,000 հազարակրամ կը հաշուի. այս բաշխմամբ.

Չանգիպար	200,000	քիլո
Մողամպիք	100,000	»
Կապոն, եւայլն	75,000	»
Նիկեր	75,000	»
Հոանտա, եւայլն	100,000	»
Բար. Գլուխ	50,000	»
Եգիպտոս	150,000	»
Կարմ. ծով. եզր.	50,000	» = Գումար. 800,600.

Ասոր մեծագոյն մասը յԱնգղիա՝ Հնդկաստան եւ Հիւսիսային Ամերիկայ կը զրկուի: Գինն 20 միլիոն փրանկ կը հաշուի: Եթէ

մէն մի ոսկեր կշիռն 10 հազարակրամ թուենք միջին հաշուով՝ այս 800,000 գումարն տարեկան 400,000 փղի կորուստն կը յայտնէ:

Չանդիպարի փղոսկրն ամենէն հոշակեայն է: Չափահաս փղին ժանիքն 1 մեղրէ մինչեւ 1,25 երկայն կ'ըլլայ, իսկ կշիռն՝ 35 է 40 հազարակրամ: Երբեմն՝ այլ հազուագիւտ է՝ մինչեւ 2,50 մեղր երկայն, եւ 80 հազարակրամ կշռողն: Ցաւալի է որ որսորդք շատ անգամ մատղաշ կողոտենքն կը զարնեն, որով ցեղին սպառումն գուցէ փութացունեն:

Մանր գետնախնձոր մը.— Մշակականն ամեն օր ջանադիր յաղթական պտուղներ յառաջ բերել, այլ ցարդ ոչ երբէք յաջողած էր վիթխարի գետնախնձորն ներկայացունել:

Գոլորատոյի Լովլընտի մէջ Պ. Swan ագարակատէրն հետաքրքրական գետնախնձոր մը դրած է 'ի տես. 0, մեղր 70 երկայն, 0, մ 35 լայն. 40 հազարակրամ կշռով, համեղ ճաշակ եւ առատ հունձք ունի: Մէն մի հարիւրակալ 38,000 հազարակրամ պտուղ տուած է:

Տնտեսագիտութիւնն գետնախնձորին մեծն կ'ընտրէ. ահա հասցէն. Չկայ. լրագիրները խտրուած էին. գետնախնձորին անունն է Magie Murphy:

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ. ԱՌԱՔԵԼՈՑ

Շարունակութիւն անցեալ բուհն.

Նորածին Եկեղեցոյ Մարգարեից Երգք եւ անոնց
նախնական հնագոյն ձեւն:

Ս. Եկեղեցւոյ մէջ Տեսանողաց պաշտօնին նկատմամբ խօսած ժամանակ՝ հակիրճ բանիւ յիշատակեցինք Երգերն եւ սաղմոսքն. եթէ Վարդապետարանն համառօտ յիշատակութեամբն

բաւականանայր՝ եւ մեք այսչափն շատ կը համարէինք, այլ զի առանձինն կը խօսի անոնց վրայ մի քանի համարաւ, եւ մեք քանի մը խօսք աւելի զնել պատշաճ կը համարիմք: Նախնական եկեղեցւոյ Երզոց եւ Շարականաց մեզ հասած հատուկօտորք՝ ըստ դասական հեղինակաց զրութեան՝ մի քանի տապանազիրք են: Ժամանակին յառաջ խաղալովն՝ քրիստոնէական գրութեանց թիւն կը շատնայ, որք մարդարէականաց նման ըստ երբայականին չեն մնար: Տես երբ. մարդարէականքն Զաքարիայ, Դուկ. Ա., 68—79. Սիմէոն Մերունւոյն, Անդ Բ, 29—32. Աստուածամօրն, Անդ Ա., 46—55: Դուկաս Գործոց մէջ Դ. 24—31 Քրիստոնէից աղօթքն կը յիշատակէ. սակայն այս տաղաչափական ձեւ չունի. այսուհանդերձ յերբայականին մի քանի Երզնք կան Աղօթք կոչմամբ, բանաստեղծական ձեւի տակ:

Ի՞ր զլիսոյն մէջ յիշուած Պաւղոսի Սաղմոս բառն՝ երգն կը նշանակէ, երաժշտական աղէւոր զործեօք ընկերացեալ. միւսն Օրհնութիւն՝ զովաբանականն է Աստուծոյ: Երբորգն՝ Երգ, բուն իսկ շարականն է. երգելու համար շինուած որ եւ է սաղ: Եթէ ոք համարի՝ թէ Առաքեալն Եփեսացւոց եւ Կողոսացւոց թղթոց այդ յիշատակեալ հատուածներն այլաբանօրէն լսեցունէ, սակայն մեր նպատակին վնասած չըլլար. վասն՝ զի այսպէս թէ՛ այնպէս Հաւատացելոց Երզոց հաստատ ապացոյց մ'է այդ: Դարձեալ Ա. Կորըն. ԺԴ, 26 համարն՝ բուն իսկ Սաղմոսաց վրայ կը խօսի. զորս հաւատացեալք՝ լցեալք Հոգւով՝ ՚ի Ժողովս կը լսեցունէին, կը շարադրէին: Ի՞ր զլիսոյն մէջ յիշատակեալ հատուածներն լի են Սաղմոսիւ. ուսիցն ծնած է Սաղմոսերգութիւն եւ Սաղմոս ասել կամ Սաղմոսել: Եւ եթէ այլ ինչ անուն ա տրուի՝ ինչպէս կ'ընէ Պաւղոս, չէ պարտ կարծել թէ ձեւն փոխուի, այլ միշտ նոյն երբայական գոգալիչիո. բանաստեղծական ձեւն է, դանազան կերպով գործածուած: Ըստ Երզոց պարունակութեանն՝ Երբայեցւոց սրբազան բանաստեղծութեան մի տեսակն Վարդապետական կը կոչեմք. եւ ըստ այսմ՝ վարդապետական երգն կ'ըսուի Առակ, Օրինակ. զի այդ շաւղով վճիռ կամ ճշմարտութիւն մը կը քարոզէ: Մերթ միայն Առակն կը լսուի, առանց հետեւութեան. մանաւանդ երբ երկար է խօսքն. մերթ Առակն եւ Օրինակ միասին, կամ անջատ: Տես Մատթ. ԺԳ. 24—30, համ. 36—43: Եւ սակայն Առակ շատ անգամ վճիռ ըսել է. որ երբայական Զոգալիչութեան զանազան ձեւերովն բաղմաթիւ վճիռներ կրնայ պարունակել. շատ եւս տուն

տուն կը զատուին. անշուշտ ըմբռնումն եւ զործածութիւնն
դիւրացունելու համար: Այս բանաստեղծականին օրինակներ
անպակաս են, մանաւանդ Առակայ եւ Ժողովողին մէջ. այս է
Բարոյախօս կոչուած տաղաչափական ձեւն: Իբր օրինակ առ-
նումք Առակ. է, 1—4.

Որդեակ, պահեա զբանս իմ,
Եւ զպատուիրանս իմ ծածկեա յանձին քում.
Որդեակ, պահեա զպատուիրանս իմ եւ կեցցես,
Եւ զբանս իմ իբրեւ զբիբ աջաց:
Յեռ, զնոսա ընդ մատունս քո,
Եւ զբեա յընդարձակութիւն սրտի քո:
Ասա զիմաստութիւն քոյր քեզ լինել,
Եւ զհանճար արա քեզ ծանօթ....

Այս բարոյախօս ձեւոյն կը մօտին վարդապետարանին Ա.
— 2 զլուիններն. Չկնի հրամայելոյ՝ Մի՛ ատեսցես գոք, այլ մերք
զայս ոք կշտամբեսցես եւ մերք ընդ այն ոք աղօթս արասցես
եւ առաւել քան զանձն քո սիրեսցես (Բ, 7) կը յաւելու այլ եւս
հրամաններ.

(Գ. 2) Որդեակ իմ, մի՛ լինիցիս ցասկոտ,
զի ցասումն ածե՛ ի սպանութիւն.
Մի՛ նախանձոտ, մի՛ կագեցող եւ մի՛ յախուռն,
զի այս ամենայն մայր է սպանութեանց:
Որդեակ իմ, մի՛ լինիր ցանկացող,
զի ցանկութիւն ածե՛ ի պոռնկութիւն.
Մի՛ խեղկատակ, եւ մի՛ բարձրահայեաց,
զի այս ամենայն մայր է շնութեանց:
Որդեակ իմ, մի՛ լինիր հաւաղեոտ,
զի առաջնորդե՛ ի կռապաշտութիւն.
Մի՛ կախարդ, մի՛ գետ, մի՛ սրբարար, . . .
զի այս ամենայն կռապաշտութիւնս ծնանի:
Որդեակ իմ, մի՛ լինիր ստախօս,
զի ՚ի գողութիւն տանի ստութիւն.
Մի՛ արձաբասեր, մի՛ սնապարծ,
զի ամենայն այս ծնանի գողութիւնս:
Որդեակ իմ մի՛ լինիր քրքմնջող,
զի ՚ի հայհոյութիւն ածե.
Մի՛ յանդուգն, մի՛ չարակամ,
զի մայր է այս ամենայն հայհոյութեանց:

Ապա ձայն փոխելով կը կցէ. Այլ հեզ լեր, զի հեզք ժառանգեացեն գերկիր, Լեր երկայնամիտ եւ ողորմած եւ անմեղ, եւ հանդարտ եւ բարի, եւ երկխոյի հանապագ գրանս զոր լուար (կայ): Ապա կրկին երբայական բարոյախօս չափն աննւով կը յարէ:

Մի' բարձրացուցես զքեզ,

եւ մի' տացես յանձն քո զօրութիւն,

Մի' կցեսցի անձն քո ընդ ամբարտաւանս,

այլ ընդ խոնարհս եւ ընդ հեզս զնացես:

Այնչափ կատարեալ երբայական տուն մ'է այս՝ զի նմանն Առակաց Գրքին մէջ չգտնուիր: Դ զլ. Վարդապետարանիս՝ լի է նոյն տուներով, մին միայն յիշեմք. 9. փակադձեալն յաւելուած կը կարծեմք, զոր զուրս կը թողումք յընթերցման.

Մի' զանցանիցես զկարօտելով,

Այլ բաշխեսցես զամենայն եղբօր քում.

(եւ մի' անձին ինչ ասիցես լինել),

Զի քե յանմահականին հաղորդ եք՝

Որչափ ես 'ի մահականիս:

Գ եւ Դ զլուխներն բաց 'ի չափականէն նաեւ նմանաձայն բառերով կ'ըսկսին կամ կը յանդին: Ինչպէս յայտնի է՝ նախկին տանց սկզբնաբանն է Որդեակ իմ, որոց վեղերորդն Բառնարայ թղթոյն մէջ չեմք կարդար. իսկ Առաք. Սահմանաց գրողն (է զլ.) բոլորովին ջնջած է. իսկ Առաքելոց Եկեղեց. Կանոնաց մէջ ամենն ալ պահուած են. թէպէտ եւ տեղ տեղ երկարաբանութեամբ: Համեմատեմք Վարդապետարանիս հատուածքն սորայոց հետ.

Գ. 1 Որդեակ իմ, (իրախիր յամենայն չարէ եւ յամենայն ստուերէ նորս), մի' յինիցիս. եւ այլն. Եկեղ. Կան.

4 տող. ամենայն չկայ: Եկեղ. Կան.

7 տող. Որդեակ բառն կը յաւելու. զի առջի 6 տողն երկարած է յոյժ. եւ զի 7 եւ 8 տողք այլոյ Առաքելոյ բերնէն է, այսինքն Սիմէոնի. մինչ 5 եւ 6 Փիլիպպոսի, իսկ առաջինն Անդրէի:

8 տող. Ամենայն չկայ:

11 տող. Վարդապետարանս ունի եւ մի' կամիցիս տեսանել զայն. Եկեղ. Կանոնք դեռ եւս կը յաւելուն՝ եւ մի' լսել: Երրորդ տունն Յակոբու կու տան Եկեղ. Կանոնք. իսկ չորրորդն՝ Նաթանայելի. նաեւ 5 եւ 6 ն. իսկ 7 ն Կեփասու (Պետրոս):

Յայտնի կ'երևի գրչին ուշադրութիւնն չափական գրութեամբն. իսկ Որդեակ իմ՝ Բարոյախօս տաղաչափութեան մէջ առատ է յԵրրայեցիս: Ա. զլ. 4—6 մեր, մեզ ևւայն գործածութիւնն ղիտմամբ է:

Ս. Կղեմայ Աղեքսանդրացւոյ Կոչումն ընծայութեան գրոց ետեւն տպուած քրիստոնէական Երգն կը ղնեմք աստ, որոյ համար բանիրունն Bullus կ'ըսէ՝ թէ կամ նախնական Եկեղեցոյն մէջ գործածուածներէն առնուած է ևւ կամ անոնց նմանութեամբն շինուած: Ինչպէս քիչ առաջ խօսեցանք՝ հին Քրիստոնեայք՝ նախնական Եկեղեցւոյ Մարգարէից ըսած Երգերուն կը ջանային նմանցունել իրենցն. տես գրոցս զլ. ԻԴ:

Կանխեմք ըսել՝ զի Վարդապետարանիս ևւ սոյն յաջորդելիք երգոյն մէջ մեծ խտիր կայ. ո՛ւր առաջնոյն երրայականութիւնն, որով առաքելական նորածին Եկեղեցին կը վարէր, ևւ ո՛ւր երկրորդիս լեզուն. որ իրաւամբ քան զԱղեքսանդրացի Սուրբն չկրնար երէց լինել:

Ս. Վ. Ն.



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆՆՅ ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ԱՐԻԿԵԱՆ

(Շարունակութիւն. Տես թիւ 24 Զ. տարւոյ)

ԳԼՈՒԽ Թ

Օգոստինոսի վերջին տագնապը. — Բացարձակ տարակուսանաց անդունդին խորը կ'ընկղմի. — Սրբուհի Մոնիգա օգնութեան կը կանչէ սուրբ Ամբրոսիոսը. — Ապահովագոյն եղանակաւ փրկելու համար իւր որդին՝ Մոնիգա կը կրկնապատկէ ջերմեռանդ աղօթքը:

384 — 386

Օգոստինոս Միլան հասածին պէս ճարտասանութեան դասատուութիւնը կը սկսի մտաց այն վտանգալից տրամադրութեան մէջ զոր նախընթաց զլլտուն մէջ յայտնեցինք. այսինքն ճշմարտութիւնն ամեն ուրեք եւ 'ի զուր վնասելէն ետեւ, համոզուած է որ ճշմարիտ իմաստութիւնն ամէն բանի վրայ տարակուսիլն է. այս է ստուգիւ անդունդին յետին յատակը, առաջիններէն շատ աւելի խոր, ահարկու, եւ ոչ սակաւ անյարմար իւր դեր 'ի վերոյ ձիրքերուն նկատմամբ. այսու ամենայնիւ այն խորին մթութեանց մէջ երկու տարի ամբողջ խարխափելէն ետքը, քրիստոնեայ դուրս պիտի ելլայ բարեբախտաբար, ապա թէ ոչ հոն պիտի անասնանար: Ուստի այնպիսի զարհուրելի վտանգի մը մէջ, Աստուած զՄոնիգա իւր որդւոյն քով կը կանչէ, որպէս զի օգնէ իրեն, եւ այն անդունդէն խալըսելով զանիկայ ուղիղ ճամբուն մէջ առաջնորդէ:

Բայց որչափ ալ ստիպողական է Սրբուհի Մոնիգայի ձեռնտուութիւնը այսպիսի դժուարին պարագայի մը մէջ, սակայն մօր մը օգնականութիւնը սոսկ բաւական չէ. որքան մաքրութեամբ, փափկութեամբ եւ արիութեամբ զարդարուած եւ ճու-

խացած ըլլայ մօր մը սիրտը, կը համարձակինք ըսելու որ ս'չ ըստ բաւականի արի կը սեպուի, եւ ոչ ըստ բաւականի մարտը՝ այնպիսի անհնարին վասնդի մը մէջ. եւ որդիք մի միայն մայրերու օգնականութեամբը կորսնցուցած ճշմարտութեան լոյսը չեն կրնար ստանալ: Այս մեծ եւ աստուածային գործողութեան համար, բարձրագոյն նուիրագործութեամբ, մեծագոյն եւ կենսաստու արիութեամբ զինուած հողիք հարկաւոր են: Այն որ մայրն իւր արտասուօքը կը սկսի, քահանայն իւր իշխանութեամբն եւ Յիսուսի Քրիստոսի անդին արեան զօրութեամբն ի գլուխ կը հանէ. անգունդին մէջ գտնուող հողին որչափ խորունկը ինկած ըլլայ, այնչափ Աստուած փափկասուն զթով մը կ'ընտրէ քրիստոնեայ մայր մը, եւ առաքինագարդ քահանայ մը, որպէս զի ի միասին կարենան կատարել այն գերադոյն հոգւոյ ազատութիւնը:

Ահաւասիկ ասոր համար է որ Աստուած Օգոստինոսին Սրբուհի Մոնիզայի պէս մայր մը չնորհելէն ի դատ, սուրբ Ամբրոսիոսի պէս քահանայ մ'ալ պատրաստած է:

Սա սուրբ եպիսկոպոսը թուի թէ ստեղծուած է մասնաւորապէս մեր երիտասարդ պատանւոյն անձկութիւնները, տրխութիւնները, կրակոտ բնաւորութիւնը հասկնալու համար, այնպիսի բնաւորութիւն մը՝ որ կամ պիտի ծաղկի, կամ պիտի թոռմի, ընգունած ազդեցութեան եւ խնամոց համեմատ: Ամբրոսիոս իւր երէտասարգութիւնը աշխարհքիս մէջ՝ ամէն տեսակ ուսմանց եւ զբաղմանց ետեւէ ըլլալով անցուցած է. այս նրկատմամբ Օգոստինոսի հետ առաջին նմանութիւն մ'ունի: Ճարտատանութեան վրայ մանաւանդ շատ աշխատած ըլլալով, մատաղ հասակին մէջ աստեղական վիճաբանութեանց համար արդէն համբաւաւոր անուն մը ստացած էր. անաւասիկ երկրորդ նմանութիւն մը Օգոստինոսին հետ: Վերջապէս քրիստոնեայ մօրմէ ծնած ըլլալով ինքն ալ անոր պէս մինչեւ իւր երեսուն տարիքն երախայից դատուն մէջ մնացած էր. բայց Ամբրոսիոս փութանք ըսելու, երախայութեանը ժամանակ Օգոստինոսին ս'չ տարակոյններն, ս'չ անկարգութիւններն եւ ոչ մօլորութիւններն ունեցած էր: Եւ աս անյարմարութիւնը թերեւս պատշաճագոյն պայման մը սեպուի իրարու հետ ունենալիք յարաբերութեանց եւ սիրոյն. վասն զի յանցաւոր սրաի մը վրայ աւելի գութ եւ խնամքով աշխատելու համար, հոգւոյ մը ցաւալի անձկութիւններն ուժգնութեամբ եւ դորովով զգալու համար՝

մաքրութեան, լուսոյ և խաղաղութեան մէջ կեանքն անցուցած ըլլալը լաւագոյն է: Ուստի մինչեւ երեսուն տարիքնին այս երկու անձանց կեանքը՝ յանցանքներէ 'ի զստ, նշանաւոր նըմանութիւններ ունեցած են:

Նոյն ատեններն անակնկալ զիպուած մը սուրբ Ամբրոսիոսին կենաց ընթացքը բոլորովին կը փոխէ. Միլանու եպիսկոպոսութեան աթոռը պարապ մնացած ըլլալով, ժողովրդեան մէջ տեսակ մը հերձուած ծագած էր. եպիսկոպոսի մը ընտրութեան վրայ չէին կրնար համաձայնիլ. և զժտութիւնն այն աստիճան մեծ էր՝ որ չարագոյն հետեւութիւններ կը զուշակուէին: Ամբրոսիոս նոյն ժամանակ Միլանու քաղաքապետն ըլլալով երկպառակութեան վերջ տալու նպատակաւ, եկեղեցի կը մտնայ, և ամբոյս ժողովրդեան համաձայնութիւն և միաբանութիւն կը քարոզէ. մինչդեռ ինքը կը խօսէր. սղայ մը մէկէն կը սկսի բարձր ձայնով կանչել. «Ամբրոսիոսն եպիսկոպոս, Ամբրոսիոսն եպիսկոպոս» . այն անմեղ մանկան ձայնն երկնային վճիռ մը համարելով, ամէնքը միաբերան զինքը կ'ընտրեն, և ասանկով Ամբրոսիոս Միլանու եպիսկոպոսական աթոռը կը նստի: Բայց նոյն ատենն զեռ երախայ ըլլալով՝ կը մկրտուի. և ութ օր ատանձնութեան մէջ աղօթելէ և արցունք թափելէն ետեւ Աստուծոյ առջին, քահանայ և անմիջապէս եպիսկոպոս կը ձեռնադրուի 374 ին, Դեկտեմբեր ամսոյն եօթնին: Ամբրոսիոս՝ ծաղկի մը նման որ արեւուն կենդանարար ջերմութեան կը սպասէ իւր անուշ բուրմունքները սփռելու համար, ձեռնադրութեան օրհնութիւնը և չնորհքն ընդունելուն պէս՝ բոլորովին կը փթթի և հողոյն գեղեցիկ ձիւքերն երեւան կ'ելլան: Մի և նոյն ժամանակ թէ՛ եպիսկոպոս և թէ՛ քաղաքագէտ, հողոց և հասարակութեան խնամատու, ձայնը աշխարհքիս կը տիրէ. բոլոր ուժգնութեամբը կ'աշխատի տարածելու խաղաղութիւնը, ճանչցնելու իշխանաց պատուաւորութեան յարգը. թափել տալու մեղաւորաց աչքերէն զղջման արցունքներ. անվհեր նամակներ կ'ուղղէ մեծ իշխանաց. աստուածանուէր կուսանաց քաղցրալուր երգեր կը շարադրէ. մէկ խօսքով՝ ամէն վիճակի, ամէն վտանգներու և ամէն առաքինութեանց համար ստեղծուած է այն աստուածավայել եպիսկոպոսը, և Միլանու ժողովուրդն՝ այնպիսի անզուգական անձ մը հովիւ ունենալուն համար ինքզինքն իրաւամբ երջանիկ կը սեպէ:

Բայց այն բարի յատկութիւնները պատրաստութիւն մը կը

սեպուէին այն կրկին նշանաւոր գործողութեանց նկատմամբ, որոնց համար Ամբրոսիոս՝ սրբութեան մէջ օրէ օր առաջ զիմելով՝ կը պատրաստէր իւր հողին. թէպէտ եւ իրեն համար դեռ անձանօթ էին այն կրկին զիւցաղնական գործողութիւնք, սակայն Աստուած նոյն նպատակին համար թերևս կը հանէր զանիկայ մեծութեան եւ սրբութեան այն բարձր աստիճանը, եւ արժանի կը հանդիսացնէր զայն անմահ պսակով մը պսակուելու:

Ո՞վ չզիտէր այն անզուգական փառաւոր տեսարանը, յորում Ամբրոսիոս իւր աթոռանիստ եկեղեցւոյն մուտքը կ'արզիլէ Թէոդոս կայսեր, որն որ թաթխած էր իր ձեռքը Թեսագոնիկեցւոց արեան մէջ. եպիսկոպոսին այս նշանաւոր արիագործութեան զիմաց՝ ոչ սակաւ գովեստից արժանի է կայսեր վարմունքն ալ. յիշաւի՛ թէ՛ մէկին եւ թէ՛ մէկալին այնքան զարմանալի վարմունքը՝ բարձրագոյն արժանապատուութեան ակօս մը քացած ըլլալով դարուց մէջ, յաւիտեանս անջինջ պիտի մնայ:

Սակայն որչափ ալ մեծ եղաւ կայսեր վրայ սուրբ Ամբրոսիոսի խօսքին ազդեցութիւնը, ունի նաեւ ուրիշ խօսք մ'ալ շատ աւելի արդիւնաւոր Աստուծոյ փառաց նկատմամբ: Մընանք սուրբ եպիսկոպոսին պալատն այն երիտասարդ պատանւոյն հետ, եւ ուշ զննք սուրբ Ամբրոսիոսին բերնէն ելած խօսքերուն. որովհետեւ այն խօսքերը պիտի տան աշխարհիս սուրբ Օգոստինոս մը, եւ Նկեղեցւոյ ամենահռչակաւոր վարդապետ մը:

(Շարայարեյի)

...the ... of ...

ՊԱՏԿԵՐ տասն և հինգ օրը մի անգամ կը հրատարակուի :

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դահեկան :
Գառաւնաց և օտար երկիրներու համար
քղրատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « »

Իշրաքանչիշ քիշ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա , Եւեշիլ փողոց
Թի. 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան և քերթին
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1